

FELIX CORLEY, ARMENIA AND KARABAKH:
ANCIENT FAITH, MODERN WAR, CATHOLIC
TRUTH SOCIETY PUBLICATIONS, LONDON,
1992, ii + 22 PAGES.

Ա. ՍԱՆՃԵԱՆ

Գրախօսուող աշխատութիւնը չի յաւակնիր ակադեմական ու-
սումնասիրութիւն մը ըլլալ: Անիկա չատ աւելի մասնագէտի մը կող-
մէ գրի առնուած ճամբու նօթերու տպաւորութիւն կը թողու: Այսու-
հանդերձ, եւ հակառակ իր փոքր ծաւալին, այստեղ բարձրացուած
չարք մը հարցեր արժանի են մասնագէտներու ուշադրութեան, մա-
սնաւանդ երբ Հայաստանեայց Եկեղեցին եւ նորանկախ Հայաստանի
կառավարութիւնը կը պատրաստուին 2001 թուականին փառահեղօ-
րէն նշել քրիստոնէութեան Հայաստանի պետական կրօն հոչակուելուն
1700-ամեակը:

Ֆելիքս Քորլին Արեւելեան Եւրոպայի քրիստոնէական եկեղե-
ցիներու գծով երիտասարդ մասնագէտ մըն է: Վերջին տարիներուն
յաճախ այցելած է Հայաստան, Արցախ եւ Անդրկովկասի այլ շրջան-
ներ: Եկեղեցական հարցերով թէ զարարադեան հակամարտութեան
կապակցութեամբ՝ անիկա յաճախ հանդէս կու գայ բրիտանական
մամուլին մէջ:

Փոքրածաւալ 22 էջերու մէջ, Քորլին արագ ակնարկ մը կը նետէ
հայ ժողովուրդի եւ մասնաւորապէս Հայաստանեայց Եկեղեցւոյ
պատմութեան վրայ՝ 301 թուականէն սկսելով: Համեմատաբար աւելի
մանրամասն կ'անդրադառնայ ժթ: դարու վերջաւորութեան արեւ-
մըտահայութեան ազգային-ազատագրական պայքարին եւ 1915 թը-
ւականի ցեղասպանութեան: Իր համառօտ աշխատութեան մէջ, Քոր-
լին անտես չ'ըներ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն ու Հայ
Կաթողիկէ Համայնքը:

Քորլին երկարօրէն կը կեղքոնանայ Հայաստանեայց Եկեղեց-
ւոյ պատմութեան խորհրդային ժամանակահաստուածին վրայ: Անի-
կա կ'ընդգծէ, թէ խորհրդային իշխանութիւնը Հայաստանեայց Եկե-
ղեցին դուրսէն ջախջախելու մի քանի անյաջող փորձ կատարելէ ետք՝
1920-ական թուականներու կէսէն սկսեալ սկսաւ ներթափանցել եկե-
ղեցական բոլոր մակարդակի կառոյցներէն ներս եւ յետագային կա-

րողացաւ իրեն ենթարկել զայն։ Խորհրդային կառավարութիւնը քաջ կը գիտակցէր, որ հայ ժողովուրդի աշխարհով մէկ սփռուած ըլլալուն պատճառով, Հայաստանեայց Եկեղեցին կրնար կարեւոր գեր խաղալ իրբեւ քարոզչական մեքենայ։ Իր հերթին, դիտակցելով որ իր վայելած համեմատական ազատութիւնը պայմանաւորուած է խորհրդային իշխանութեան հանդէպ իր «Հաւատարիմ» կեցուածքով, Եկեղեցին երբեք չէ քաջալերած Հայաստանի մէջ գործունէութիւն ծաւալած քաղաքական այլախորհական շարժումները։ Այս բաժնին մէջ, հեղինակը իրաւամբ կը մատնանշէ, թէ 1988 թուականին, Արցախեան պահանջատիրական շարժման սկզբնական օրերուն, Կաթողիկոսին շարունակուող խորհրդամէտ դիրքորոշումը պատճառ դարձաւ, որ ան իսկապէս դիմագրաւէր ժողովրդային զանգուածներէն մեկուսանալու վտանգ մը։

Քորլին կ'ընդգծէ, թէ Հայաստանեայց Եկեղեցին պատմականօրէն կարեւոր գեր ունեցած է Հայութեան ազգային ոգին կենսունակ պահելու մէջ, բայց միաժամանակ տուժած է ազգին նկատմամբ իր չափազանց մօտիկութենէն։ Հեղինակը կը շեշտէ, որ Հայաստանեայց Եկեղեցին ազգային հաստատութիւն մըն է եւ թէ անիկա միշտ մերժած է ամէն տեսակի հաւատափոխութեան միտող արարքները։ Հայութեան մօտ, «Եկեղեցի» եւ «ազգ» հասկացողութիւնները համարեա՛նոյնացած են։ Գրեթէ իւրաքանչիւր հայու բնակարանին մէջ կարելի է կախուած գտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին լուսանկարը, բայց այս երեւոյթը կարելի է չա՛տ աւելի իրբեւ ազգային պատկանելիութեան արտայայտութիւն մեկնաբանել քան թէ՝ խոր հաւատքի։ Վկայակոչելով ոուս լրագրող Եուրի Ռոսթը՝ Քորլին կ'ընդգծէ, որ հայութեան համար կրօնական հաւատքը դարձած է աւելի ու աւելի ձեւական մասունք մը, Եկեղեցուոյ հանդէպ հաւատարմութիւնը՝ ազգային սովորոյթ մը, առանց խոր հաւատքի։ Ան ներկայ աննախանձելի դրութեան արմատները կը փորձէ փնտռել եօթանասունամեայ խորհրդային ամբողջատիրութեան մէջ։ Ըստ իս՝ զայն պէտք է տանիլ դէպի աւելի խորերը։ Ազգային պատկանելիութեան ու ազգային Եկեղեցուոյ միջեւ սահմանագծի գրեթէ շգոյութիւնը բնորոշ է նաեւ շարք մը այլ արեւելեան ուղղափառ ժողովուրդ-Եկեղեցիներու։ Կրնայ ըլլալ որ անիկա քիչ մը աւելի շեշտուած է հայութեան մօտ։ Այնուամենայնիւ՝ այս ուղղութեամբ արեւելեան եւ արեւմտեան քրիստոնեայ Եկեղեցիներու միջեւ ըմբռնումներու ու սովորոյթներու տարբերութիւնը ակներեւէ։ Ֆելիքս Քորլին առաջին մասնագէտը չէ, որ կը չեշտէ այս իւրայատկութիւնը։ Անոր ներքին ծալքերը վեր հանելու անհրաժեշտ պարտականութիւնը կը մնայ սակայն այս հարցով հետաքրքրուող աստուածաբաններուն ու ընկերաբաններուն։

Քորլին կ'անդրադառնայ 1988-ին սկիզբ առած արցախեան պայքարին եւ նոյն թուականին տեղի ունեցած կործանարար երկրաշարժին: Նշելով հանդերձ, որ եւ հայերը եւ ատրպէյճանցիները բացարձակօրէն կը մերժեն այս հակամարտութեան կրօնական բնոյթ վերագրել, Քորլին կ'ըսէ թէ Ղարաբաղի հայ բնակչութեան մօտ առկայ է պատերազմը ընդունիլ, գո՞նէ մասնակիօրէն, իբրեւ իսլամքրիստոնեայ առնակատում: Իբրեւ օրինակ, ան կը յիշատակէ թէ պատերազմի սկիզբը ատրպէյճանցիներուն օժանդակող ոռւս զինուորները արցախահայութեան կողմէ կը մեղադրուէին իբրեւ «Հաւատուրացներ» ու «մահմետականներ»:

Քորլին կը պատմէ 1988-էն ետք Հայաստանի եւ Արցախի մէջ կրօնական մասնակի վերազարթօնքին եւ եկեղեցիներու ու վանքերու վերաբացման մասին: Ան յոյս կը յայտնէ, որ հասարակութեան մէջ Հայաստանեայց Եկեղեցուոյ գերը հետզհետէ պիտի զօրանայ՝ մանաւանդ երբ բնակչութիւնը հիասթափի իրարու հետ անընդհատ գրզուրոտող քաղաքական կուսակցութիւններէն: Վկայակոչելով Մոսկուայի Հայոց Առաջնորդ Տիրան Եպս. Կիւրեղեանի այն խօսքը թէ «Հայերը 800 տարի խաղաղ ապրեցան Առաքելական Եկեղեցուոյ իշխանութեան տակ: Մեր ազգային աղէտը սկիզբ առաւ քաղաքական կուսակցութիւններու վերելքով», Քորլին կ'ըսէ թէ որոշ հայեր կը նախընտրեն կղերապետական սիստեմի կառավարութեան մը վերահաստատումը: Հեղինակի վերջին պնդումը, ըստ իս, չափազանցուած է եւ հիմնուած՝ խիստ պարագայական եղակի միտքի մը վրայ:

Քորլիի փոքրածաւալ աշխատութիւնը չատ հետաքրքրական է, ընթերցելու եւ բազմիցս խորհելու համար առատ նիւթ կը հայթայթէ: Յուսանք որ այնտեղ բարձրացուած վիճայարոյց միտքերէն շատերը մինչեւ 2001 թուականը քննարկման առարկայ կը գառնան մասնագէտներու կողմէ՝ առ ի նախապատրաստութիւն 1700-ամեակի տօնակատարութեանց: Յորելեանը պէտք է դառնայ ո՛չ միայն տօնակատարութեան եւ ինքնաշնորհաւորման առիթ մը՝ այլեւ եկեղեցինողովուրդ-նորանկախ պետութիւն փոխադարձ կապերու վերաբեւորման ու յատակացման չարժառիթ մը:

ԱՐԱ ՍԱՆՃԵԱՆ